

նայ: Շեքրի Ռութերբորն «հատուցումներ» բանվով կը հասկնայ միայն քանդուած եկեղեցիներուն վերադարձը Ցեղասպանութեան զոհերուն, սակայն, այդ զոհերը այսօր չկան, որեմն, այդ հատուցումները պիտի կատարին բռնիօրէն մահմետականացած հայերո՞ւն, եթիւ անոնք վերադառնան իրենց պատենական հաւատքի՞ն, կամ Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի՞ն, կամ Ցեղասպանութեան զոհերուն յետնորդներո՞ւն՝ ներկայի Սփիտրահայութեա՞ն, որ իր այժմու հանգստաւէտ կեանըը պիտի չփոխարինէ աւերտուած, քանդուած, հըրկագուած եկեղեցիներով: Իսկ ո՞վ պիտի վերակառուցանէ զանոնք: Հայե՞րը, Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը, ըրբական պետութի՞նը, որուն ճիշտին պարտըն է զանոնք վերակառուցանելը, քանի որ իր նախորդներն էին, որ զանոնք քանդեցին, աւերեցին, հրկագեցին:

Ապա ո՞վ որուն պիտի նուիրէ հայուն սրբազն լեռը, որո՞ւն սեփականութիւնը որո՞ւն պիտի նուիրէ, եթիւ ան հայ ժողովուրդին անհերթի, անմխտելի սեփականութիւնն է:

Այսուհետև, Շեքրի Ռութերբորն չի յիշատակեր հայուն սեփական, հայուն պատմական, հայուն պատենական հողերուն վերադարձը իրենց իրաւատիրոջ՝ հայ ժողովուրդին, եթիւ այդ հողերուն ամէն մէկ թիզը հայուն արինը ծծած է, եթիւ այդ հողերուն ամէն մէկ թիզին մէջ քաղուած են հայ ժողովուրդին արմատները, եթիւ այդ հողերուն ամէն մէկ թիզին վրայ հայ ժողովուրդին ճակսի քրտինքն է որ հոսած է, եթիւ այդ հողերը յափշտակելու և անոնց ապօրինարար տիրանալու համար էր, որ բուրքը կազմակերպած էր Քսաններորդ Դարու Առաջին Ցեղասպանութիւնը Հայ ժողովուրդին:

Հայ ժողովուրդը կրնա՞յ մոռնալ իր անվիճելի իրաւոնքը, բնաւ երբեք, Հայ ժողովուրդը պիտի բռնո՞ւ, որ իր դարաւոր ոսխը, իր արինարու թշնամին՝ բուրքը, տակային շարունակէ անպատիծ վայելի հայուն այդ հարազատ հողերուն բարիքները: Հայ ժողովուրդը չի կրնար որևէ զիջումի երբաւ, իր այդ սրբազն պահանջատիրեան մէջ: Այսօր և ընդմիշտ:

Իսկ ինչ կը վերաբերի բուրք պաշտօնաւարներուն ահարեկումին, Հայաստանը չէր որ զանոնք կատարած էր, որպէսզի ասոր համար ներդուրդին խնդրէ ... որմէ՞ ... Ցեղասպան Թուրքիայէ՞ն ...

Ամէն պարագայի տակ, Հայ ժողովուրդին Ցեղասպանութեան 100-րդ Տարեիցի նա-

խօրեակին հրապարակ ելած հայասէր պատմաբան Շեքրի Ռութերբորնի այս հատորը, շնորհակալ աշխատանք մըն է, որուն համար Հայ Ժողովուրդը միայն երախտապարտ կրնայ ըլլալ ...

## TESTIMONY

**Paul Wolff-Metternich, German Ambassador to the Ottoman Empire**

*"In its attempt to carry out its purpose to resolve the Armenian question by the destruction of the Armenian race, the Turkish government has refused to be deterred neither by our representations, nor by those of the American Embassy, nor by the delegate of the Pope, nor by the threats of the Allied Powers, nor in deference to the public opinion of the West representing one-half of the world."*



*"In the implementation of its scheme to settle the Armenian Question through annihilation of the Armenian race, the Turkish government did not allow itself to be distracted".*

*"Nobody has anymore the power to restrain the multi-headed hydra of the [CUP] Committee, and the attendant chauvinism and fanaticism. The committee demands the extirpation of the last remnants of the Armenians, and the government must yield. The authority of the committee is not limited to the Ottoman capital where Ittihad is organized and functions as a party in power. The authority of the committee reaches into all the provinces. A committee representative is assigned to each of the provincial administrators, from vali down to kaimakam, for purposes of assistance and supervision...Turkification means license to expel, to kill or destroy everything that is not Turkish, and to violently take possession of the goods of others."*